



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

58, 59, 60, 61,
62, 63, 64, 65,
66, 67, 68, 69, 70
71, 72, 73, 74, 75

19.

2
L-85

U.S.

2010

ԼՍԱՐԱՆ

082

ԿԵՆՑԱԳՈԳՈՒՏ ԳԻՏԵԼԵԱՅ.

ԵԳԻՊՏՈՍԻ ՀՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ.



Ի ԹԷՌԴԱՍԻԾ,

Ի Տպարանի Խաշիցեան Ռուսականին.

Ա.Ց.Բ. = 1870

10

“Եթէ կրնաս ծայնդ բարձրացընել, խօսէ: Եթէ փերք միայն թողուն քովք, գրէ: Փողցին մէջ քարի մը վրայ կանգնած՝ քարոզէ, եթէ կրնաս. Եթէ իրապարակական կեանքը փակ է, տանդ մէջ բան սովորեցուք: Եթէ ծայն չունիս, օրինակ տալու կարողութիւն ունիս: Այս ոչ առաքինութիւն է, ոչ կարգէ դուրս գործողութիւն. այլ պարտք է՝ պարզ ու յստակ: Աշխարհիս մէջ Աստուծոյ կողմանէ այն եղիք՝ ինչ որ է բժիշկը մարմնոյ հիւանդութեանց համար. բժիշկը պարտական է հասնելու ամենայն ցաւագարաց, եւ դու պիտի հասնիս ամենայն տգիտաց: Քու Ստեղծողը կենացդ համարը պիտի պահանջէ քեզնէ; Յոյսդ մի՛ դներ բացասական առաքինութեան վրայ, որ միայն ուրիշի վնաս չընեն է. քեզի օրէնք տրուած է որ հասարակաց գործոյն համար աշխատիս, եղբարքդ սիրես, լուսաւորես, միսիթարես, ազատես մոլութենէ ու մոլորութենէ, եւ առ Աստուծած առաջնորդես: Կեանքն ալ այս է, մարդն ալ այս»:

ԺԻԼ ՍԻՄՈՆ,

(Ամսատատէր եւ Քաղաքագէտ գաղղացի:)



11414-54

Дозволено Цензурою. Тифлисъ, 3 марта 1869 г.

ԵԳԻՊՏՈՍԻ ՀՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ.

Հին պատմութիւններ լոելու բաղձանքը
Հին պատմութիւններ այնպէս ընական է մարդուս որ ի ման-
կական կութենէ կսիրեմք մտիկ անել հազարաւոր տարիներով առաջ անցած գնացած բաները. եւ անոնք որչափ որ կարգէ գուրս, զարմանալի ու նաեւ չհաւատալու բաներ լինին, կարծես թէ այն-
չափ աւելի կշարժեն մեր հետաքրքրութիւնը: Յի-
րաւի ալ շատ ցանկալի, հետաքրքրական, զուարճալի
եւ օգտակար են մարդուս՝ յետ սուբը գրոց պատմու-
թեան՝ հին ատենի մեծամեծ ազգաց եւ թագաւորու-
թեանց պատմութիւնները, մանաւանդ անոնցը՝ որոց
գրաւոր ու նիւթական յիշատակները՝ հնութիւնները
մինչեւ ցայդմ մնացած են.

Այսպիսի հին պատմութեանց մէջ գլխաւորներէն մէկն է եղիպատացւոցը, այսինքն այն ազգինը՝ որոյ հայրենիքն է եղիպու, տաճկերէն սովորաբար Մլուր առուած երկիրը, որոյ մէջ կատարուեցաւ հերուն

մեր գարսւս հրաշալի մեծագործութեանց մէկը, այսինքն Սիւէզի պարանոցին բացուին ու անով Միջնի բրականին եւ կարմիր ծովուն իրարու հետ խառնուիլը :

Եղիպտոսի աշխարհագրական ու պատմական հնութիւնները մեզի պատմողներուն առաջինն է մեծանուն յոյն պատմագիրը Երոգոսոս, որ Քրիստոսէ 300 տարիի չափ առաջ կապրէր, ու անձամբ ճանապարհորդութիւն արած էր Եղիպտոս. նորա պատմածներուն հաստառութիւն կուտան մինչեւ ցայսօր այն հնութիւններէն մնացած շէնքէրն ու զանազան յիշատակները տեսնող ճամբորդները :

Եղիպտոսի Երկիրը Ափրիկէի արեւելեան ծայրն է, հին ատենէն ի վեր պտղաբերութեամբը անուանի: Այս պտղաբերութեանը մի միայն պատճառ՝ նեղոս գետն է, — տաճկերէն Նիլի միւպարէի, — որ Եթուլիսի կամ Հապէշտանի լեռներէն կըըխի, ու Երկրին մէջ տեղէն անցնելով՝ Միջներկրականը՝ այսինքն ձերմակ ծովը կթափի:

Եղիպտաս ամենեւին անձրեւ չիգար: Հապէշտանի լեռները ամիսներով անդադար եկած անձրեւներէն՝ նեղոսը կբարձրանայ, ու Երկու կողմի Երկիրներն այնպէս կլոխէ որ ծով կդաւնայ, ու գեղերն ու քաղաքները մէկմէկ կղզիներու պէս կերեւան ջրին Երեսը

Գարնան ժամանակ՝ Երբոր հունձքերը Եղած վերջացած կլինին, նեղոսի անցած բոլոր հովիսը դռւաթափ, Ճամբուածութած ու փոշոս կերեւնայ: Ամառնային արեւադարձին ատենները, այսինքն յունիս ամսոյն առաջին

օրերուն՝ գետին ջրերը կոկորն բարձրանալ, քիչ ատենէն կպղառըին, կարմիր գոյն մը կառնուն ու հետզետէ կբարձրանան՝ մինչեւ աշնանային գիշերահաւասարի օրերը, այսինքն մինչեւ սեպտեմբերի 10 կամ 11. այնուհետեւ կտմաց կամաց կըաշուին, եւ գեկտեմբերի մէջ նեղոսը բոլորովին իւր տեղը կդառնայ՝ կեցած աեղերը ձգելով պարարտ սեւ ցեխ մը, որ ոչ վորուելու կարօտ է, ոչ հերկուելու, եւ միայն ցանքանելով վրան՝ ամէն տեսակ բոյս կըուսցընէ:

Եթէ ջուրը բաւական չբարձրանայ, արտերն ու գաշտերը կցամքին կիցըճանան. իսկ եթէ չափէ գուրաբարձրանայ, նոյնպէս մեծամեծ վնասներ կպատճառէ:

Եղիպտոսի վերի կողմերը նեղոսը նեղ է, բայց քանի որ վար իջնայ՝ կլայնայ ու Երկու գլխաւոր ճիւղեր բաժնուելով՝ եռանկինի Երկիր մը կձեւացընէ՝ Յունաց գլխագիր Ճ(տէլթա) գրին նման. անոր համար Երկրին հին անունն ալ Տելրա կամ Թելտա է՝ նոր անունը Պամրի:

Երոգոսոս Եղիպտոսի մէջ ճամբորդութիւն արած ժամանակը արդէն կհիանայ Եղեր այնտեղի ահագին հնութիւններուն վրայ: Քուրմերը, որ Եղիպտացւոց քահանաներն ու իմաստուններն էին, կպատմեն Եղերթէ իրենց առաջին թագաւորն Եղած է Մենէս, եւ անոր յաջորդեր են Երեքհարիւր Երեսուն թագաւոր. այն թագաւորաց վերջինը Մերիս՝ մեծ լիճ շիներէ՝ իւր անունովը Մերիսեան լիճ ասուած, որ նեղոսի բարձրացած ժամանակը կըցուէր ու քաշուած ատենը քովի Երկիրները ջրելու կդորձածուէր:

Եգիպտացւոց մէջ ամենէն աւելի պատիւ ունեցող ները քուրմերն էին. անոնց կարգէն էին գատաւորները, բժիշկները, գիտունները, աստղաբաշխները, եւ թագաւորին խորհրդականները. թագաւորներն աւ սաստիկ ջերմեւանդ լինելով իրենց աստուածներուն՝ առանց քուրմերու խորհրդին գործ չէին տեսներ: — Զինուրական կարգը քուրմերէն վար էր. թագաւորներն անոնց մէջէն կընտրուէին. զօրաց թիւը երբեմն մինչեւ 400 հազարի կհասնէր: — Երրորդ կարգի ժողովուրդը ամենէն շատուրն էր. անոր մէջ էին ամէն տեսակ արհեստաւորները, խանութպաններն ու վաճաւականները: — Չորրորդ կարգին մէջ էին երկրագործներն ու հոգիւները. բայց հոգիւները անպատիւ էին Եգիպտացւոց մէջ, ու կռատուններէն ներս ոտք կոխելու հրաման չունէին: Ամէն տեսակ ուսում եւ գիտութիւն քուրմերն ու թագաւորներն իրենց միայն պահեր էին, որպէս զի ժողովուրդը տգետ մնալով՝ միշտ իրենց հնազանդ կենայ: Նոյն պատճառաւ չէին թողուր որ գրոեցիք Եգիպտոս ոտք կոխեն, եւ կամ Եգիպտացիք օտար ազգաց հետ վաճառականութիւն անեն:

Եգիպտացւոց օրէնքներէն յայտնի է որ իրենց քարքը քարեկարգ էր, եւ գիտութիւնը մէջերնին ծալիած: — Եթէ մէկը տեսնէր որ մեծ ձամբու վրայ աւազակները մարդ մը կզարնեն կամ կը կողոպտեն, ու չաշխատէր անոր պոշապանութիւն անելու, պատիմը մահ էր: Եթէ պաշապաննելու չափ ոյժացւոց մէջ գեղագիտութիւն անելու, պատիմը մահ էր: Կամ կը կողոպտեն անոր պատիմը մահ էր:

յընէր. ապա թէ ոչ՝ կծեծէին զինքն ու երեք օր բանտ կդնէին, առանց հացի կծգէին: — Զրպարտութեամբ ուրիշի վրայ յանցանք ձգողը այն պատիմը կքաշէր՝ ինչ որ պիտի քաշէր զրպարտեալը՝ եթէ այն յանցանքին աէրը լինէր: — Ամէն մարդ պարտական էր յայտնել աէրութեան թէ իւր ապրուստը ինչ չէն է. եթէ սուտասէր, կամ հրաման չունեցած արհեցոը բանեցընէր, պատիմը մահ էր:

Զարմանք է երողոտոսին այս ասածները թէ Եգիպտացւոց կնիկմարդիկը առուտուր կանեն շուկան ու հրապարակներուն մէջ, իսկ էրիկմարդիկը տունը նաստծ բոք կմանեն: Որդիք պարտական չեն իրենց ծնողքը հոգալու. այս պարտոքը աղջիկ զաւակներունն է: Խմորը ոտքով կշազուեն, շազախը (յամուրը) ձեռքով: Էրիկմարդոց հագուստը երկուս է, կնիկմարդոցը մէկ:

Հին ատենը Եգիպտոս շատ մեծ առուտուրի տեղ էր. թէպէտ իրենք Եգիպտացիք ծովով նանապարհորդութիւն չէին աներ, բայց ուրիշ հեռաւոր ազգաց նաւերովը Եգիպտացւոց ծովեզերը լեցուն էր: Արհեստներն ու ձեռագործները շատ ծաղկած չէին նոցա մէջ, Եգիպտացիք վերմակ (հօրդան), ծածկոցներ, կտպերտ (յաղի) կգործէին՝ մինչեւ հարիւր կանգուն երկայնութեամբ. շատը ոսկի թէլերով ալ հիւսուած կինէին: Եգիպտոսի բեհեղը (պիտիւնճիւլը) անուանի էր. այն ժամանակի ամէն երկիրներու թագաւորներն ալ այն կհագնէին: Մինչեւ ցայժմ մնացած

պատկերներու վրայ կերեւան տեսակ տեսակ արհես-
տական գործիքներ ու երաժշտական նուագարաններ՝
որ շատ գեղեցիկ են :

Եգիպտացւոց հաւատքը կռապաշտութիւն էր. զա-
նազան կուռքեր, այսինքն անուանի մարդկանց ար-
ձաններ, եւ մինչեւ անասուններ ալ կռաշելին. բայց
կերեւայ թէ գոնէ քուրմերը գիտէին որ ճշմարիա
Աստուած՝ մի միայն գերագոյն էակն է : Կռատուննե-
րուն մէջ պաշտօւած կուռքերուն գլխաւորներն էին
եօթը հատ, անոնց մէջ ալ անուանի էին Ռսիրիս եւ
Խսիս. Ոսիրիսը արեւու եւ Նեղոսի նշանն էր՝ իբրեւ
երկրիս պաղաքերութեանը պատճառ, Խսիսը լուսնի
եւ երկրիս : Անասուններուն մէջէն եգիպտացւոց պաշ-
տածներն էին կատու, օձ, շուն, քաջահաւ ասուած
թռչունը, եւ այն. ուստի եթէ մէկը կամաւ ու գի-
տութեամբ այն կենդանիներէն մէկը սպաննէր, զինքը
կմեռցընէին. եթէ իրենցմէ մէկը այն անասնոց մէ.
կուն սատակը տեսնէր, քովը կանկ կաւնէր ու
քարձր ձայնով լալով ողբալով կհաստատէր՝ թէ ես
մեռած գտայ այս կենդանին : Երոդոսոս կասէ թէ
կրակի ժամանակ եգիպտացիք աւելի հոգ կքաշեն
իրենց կատուներն աղատելու՝ քան թէ կրակը անցը-
նելու. եթէ մէկուն տունը կատուն սատկի, տանտէ-
րը կածիլէ իւր ընքուխներն ու գլխուն մազերը. սատ-
կոցը անուշահոտ եղերով մոմիա կշինէ ու կտանի
պատուով կթաղէ Բուբաստիս քաղաքը : Կոկորդիլոս
գաղանը՝ որ Նեղոս գետին մէջ կդանուի՝ ամէն տեղ
չեն պաշտեր, կասէ, այլ միայն տեղ տեղ:

Աստութոյ պէս կպաշտէին եգիպտացիք նաեւ եր-
կու եղ կամ ցուլ, որոց մէկը Մեմփիս քաղաքը կըկե-
նար, միւսը Հեղիուպոլիս քաղաքը . Մեմփիսինը կա-
ստուէր Ապիս, Հեղիուպոլիսինը Մեևիս . իշխանաւոր մար-
դիկ այն եղներուն կապասաւորէին, կերակուր կու-
տային ու կուտանային զանոնք : Ապիսը պէտք էր սեւ
լինէր, Ճականի վրայ եռանկիւնի ճերմակ նշան պիտի
ունենար, աջ կշտին վրայ լուսնաձեւ բիծ մը, եւ լե-
զուին վրայ բղեզի ձեւով ուռեցք մը : Կերեւի որ Խսրայ-
էլացիք անապաաին մէջ ոսկիէ հորթն որ պաշտեցին՝
եգիպտացւոց այս տեսակ կռապաշտութեանը հետե-
ւելով էր :

Իրենց կուռքերուն ցուլ կզոհէին, աղիքները գե-
տը կձգէին, խոկ ներսի գին կլեցընէին հացով, չամի-
չով, մեղրով, թուզով ու հոտաւէտ եղերով, յետոյ
ամբողջ ցուլը կայրէին :

Եգիպտացիք կշաւատային հոգւոյ անմահութեանը.
ուստի տունը իրենց համար հիւրանոց կանուանէին,
խոկ գերեզմանը՝ տուն յաւիտենական : Մէկը մեռա-
ծին պէս՝ մարմինը կմաքրէին, փորսուիքն ու գլխուն
մէջի ըղեղը կհանէին . կլուանային մարմինն ու բո-
րակի (նարունի, կիւլերչլիկի) մէջ կդնէին . երբոր մար-
մինը բորտկով ու մէկ ուրիշ անապական պահով հե-
ղուկով մը լաւ կտոգորուէր, կլեցընէին ներսի գին ա-
նուշահոտ եղերով, քալասանով, ձիւթով, եւ այլն .
յետոյ կպատէին ձեռքի չափ լայնք ունեցող երկայն
կտաւով, խէժով կծեփէին, ու անոր վրայէն գաճի
(ալյիի) մէջ թաթլամած քթան կփաթթէին, վրան կը-

նկարէին մեռէլին կերպարանքը շատ մը մեջենական առուած խորհրդաւոր գրուածքներով ալ կզարդարէին։ Այս կերպով փաթթուած մարմինը չտփաւորապէս տաք ու հոլթը փուկ տեղ մը կդնէին՝ մինչեւ որ բոլորովին չորսար։ յետոյ կամփոփէին թուղի ծառէ շինուած մնան կի մը մէջ, այն ալ կզարդարէին գոյն զգոյն քաշուածքներով, փորուածքներով եւ ուկեզօծ զարդերով, ու մնառուկը ոտքի վրայ կըկեցընէին։

Մեռելը թաղելէն առաջ անոր վրայ գատաստան կըկարէին. գատաւորները քննութիւն կանէին թէ արդեօք նա արդարութեամբ ու շէնքով շնորհքնլ անցուցեր է կեանքը. արդեօք մէկը չկայ որ ասէ թէ արժանի չէ այս մարդը ըստ հին սովորութեան թաղում ընդունելու. Եթէ վրան գանգատ ունեցող մը չգտնուէր, ազգականներն անոր գովասանքները տալով՝ թաղման հանդէոը կկատարէին, ու կտանէին շատը վերին եգիպտասի այրերուն մէջ կդնէին՝ իրար մէ աւելի կամ սկակաս զարդարանքներով ու պատկերներով զարդարելով այն այրերուն պատերը, ու մոմիանները անոնց խորտիներուն մէջ կայնեցընելով՝ եւրոպացիք ունաեւ այժմու տեղացիք այնպիսի այրեր շատ բացեր են, ու շատ մօմիաններ եւրոպայի թանգարաններուն մէջ զգուշութեամբ կզահուին. բայց ո՛գիտէ ո՛րքան հազարներ ալ կան որ մինչեւ ցայժմ գետնին տակը թաղուած մնացեր են։

Թէպէտ հին ատենի ամէն ազգերն ալ կնայէին որ իրենց շէնքերը ոչ թէ քանի մը հարիւր տարի, այլ հազարաւոր տարիներ գիմանան, բայց եգիպտացիք

կարծես թէ ամենէն աւելի փոյթ ունէին այս բանիս, ու կուզէին որ իրենց շէնքերը յաւիտենական բաներ լինին։

Նեղոսին լայն տեղերէն մէկուն մէջ Փիլէ անունով կզզի մը կայ. այն կզզւոյն վրայ շինուած է Ոսիրիսի կուատունը, յորում շինուած է եղեր նաեւ նորա գերեզմանը: Եւրոպացի ճանապարհորդները կհիանան այն կուատան ու անոր քովի շէնքերուն մեծութեանը, ամրութեանը, կարգէ գուրս ձեւերուն, զարգերուն, սիւներուն, կոթողներուն, արձաններուն մբայ, ու նկարագրելէն չեն կշամանար: Բոլոր շէնքերն ալ ձերմակ ամուր քարէ են, եւ այն քարերը հեռաւոր տեղերէ բերուած պիտի լինին. բուն կզզին կարմիր կրանիթ ասուած պինդ քարէն է, որ շատ յարմար է շէնքի ու ամէն տեսակ փորուածքներու։

Եւրոպացիք երկար ժամանակ հնարքը չէին գըտներ կարգալու այն մենենական կամ սրբադրոշ (երօլիիթ) ասուած գրուածքները, որով լեցուն են եգիպտասի հնութիւնները, եւ շատը այլ եւ այլ բաններու ձեւեր ու պատկերներ են: Նափոլէտն Պոնափառթէին եգիպտոսի տիրապետած ժամանակը քար մը գտնուեցաւ Ռոզէթթա կամ Ռաշիտ քաղաքքը, որոյ վրայ եւ բեր տեսակ գրուածք կար. մէկը եգիպտացւոց գրերով, մէկը Յաթելացւոց եւ միւսը Յունաց: Յունարէն գրուածքին խօսքերէն իմացուեցաւ որ Պաղոմէսս եւ պիփան թագաւորին իննէրորդ տարին՝ եգիպտացւոց քուրմերը ինչ պատիւներ որ արեր են իրեն՝ գրուածքը անոնց յիշատակն է. յունարէնին հետ բաղդա-

տեղին միւս երկու գրուածքներն ալ ու հասկըցան
թէ ինչպէս կարգայու է եղեր զանանք. իմացան որ
մեջենական գրերուն մէջ հասարակ տառեր ալ կան,
ամբողջ իմասաներ ալ՝ մէկմէկ ձեւերով բացա-
տրուած. Ասոնց կարգացմունքը Շամփոլիոն գաղղիա-
ցին գտաւ առաջ մեծ աշխատանքով, յետոյ Սնդդիացիք
կատարելագործեցին. բայց ընդհանրապէս այն գը-
րուածքներուն կարգացմունքէն մեծ շահ մը չտես-
նուեցաւ պատմական յիշատակներու համար. վասն
զի գրեթէ ամէնն ալ աղօթակոն խօսքեր են, երբե-
մըն ալ քուրմերու եւ թագաւորներու շարքով ա-
նուններ :

Եղիպտոսի վերի երկիրները նեղոսին երկու կողմը
տարածուած են թերէ քաղաքին աւերակները: Այս
զարմանալի քաղաքին քանդուածը երկուհազար տա-
րիէն աւելի է: Ամենէն առաջ աչքի երեւցողը ձի-
արձակարանն է, որ է ար մեյսանը, երկայնութիւնը՝
75 հազար սոնաչափ, այսինքն 20 վերսթէն աւելի,
լայնութիւնը 3 հազար սոնաչափ, պատերը աղիւոէ:
Քաղաքին պարսպին հաստութիւնն էր վաթսուն սո-
նաչափ, եւ 400 հատ դուռ ունէր, անոր համար հին
ատենը Հարիւրադուն թերէ կասուէր: Նեղոսի ձախ
կողմը, այժմու Մէտինէթ-Ասու ասուած գեղին քով
կեցած են Սեսոստր թագաւորին պալատը, քանի մը
կռատուններ եւ ուրիշ շենքեր, ամէնն ալ աւերակ:
Սեսոստրի պալատը երեք գաւիթ կամ բակ ունի,
որոց երկուքին չորս բալորը սիւնազարդ կամարներ
կան: Շէնքին պատերը, առէքներն ու սիւները ծած-

կուած են եղիպտական նշանագրերով՝ որ Սեսոստրի
քաջութիւնները կալատմէն, եւ նորա պատկերներովը:
Թագաւորը ամէն տեղ նկարուած է հսկայածեւ կեր-
պարանքով, երբեմն պատերազմական կառքի մէջ
նստած, երբեմն սաքի վրայ կեցած, եւ երբեմն այն-
պէս ձեւացուցած որ կառքին մէջէն՝ լայնալիճ աղե-
ղին սոսկալի նետեր արձըկելով՝ ահագին ջարդեր
կուտայ թշնամեաց, եւ նոքա փախչող փախչողի կւե-
նին: Ցամաքային պատերազմի պատկերներէն կերեւի
որ թշնամինները պարսիկ են. ծովայիններուն մէջ
տեսնուածները հնդիկներու կնմանին, գուցէ Տիւրա-
ցիք ու Սիկոնացիք լինին. երբեմն Հրեաներ ալ կե-
րեւան: Շէնքը Քրիստոսէ 4700 տարի առաջ շինուած
կկարծուի:

Թերէին մէջ Սեսոստրի պալատէն ալ մեծ ու փա-
ռաւոր է եղեր Մեմնոնի պալատը, բայց ափոնս որ
այժմ բոլորովին աւերակ է. վասն զի նեղոսի ջրերէն
կամաց կամաց կործաներ՝ հիմնայատակ եղեր է. մի-
այն երկու հատ արձան մնացեր է, որ ձեւացած են
մէկմէկ պատուանդանի վրայ ծնկի վրայ հստած, ու
ձեռքերնին ծնկուլներուն գրած: Ասոնցմէ մէկուն՝
որ արձան Մեմնոնի կասուէր՝ բարձրութիւնն է եղեր,
պատուանդանովը մէկտեղ, 64 սոնաչափ. Հին ատենը
կասէին թէ այս արձանը ամէն առաւօտ երբ արհուը
կծագի՝ զարմանալի ձայներ կհանէ. այն ձայները
առաջ հանդարտ կական, յետոյ շուտ մը կսաստկանան
ու վերջապէս այնքան ուժով կհնչեն որ մինչեւ հե-
ռաւոր տեղեր կլըսուին եղեր: Պարսից Կիւրոս թա-

դաւորին որդին կամբիւս՝ երբոր տիրեց Եղիպտոսի, Հրամայեց կասեն որ Մեմնոնի արձանը քանդուի, որ ու զի իմացուի թէ արգեօք մէջը տեղ մը կայ որ քուրմերը հօն պահուըտելով՝ այն ձայները կհանեն. բոյց այնպիսի բան չգտաւ: Մեմնոնի արձանին քով ուրիշ անոր նման ահագին արձաններ շատ կան: Ոսիմանդ թագաւորին գերեզմանին քովը Ոսիրիսի արձաններ կան եղեր 46 հատ, ամէն մէկը 29 ոտնաչափ բարձրութեամբ. Ոսիմանդի արձանն ալ վարդագոյն կրանիթէ, բարձրութիւնը 53 ոտնաչափ, միակառը քարէ փորած: ու հայելիի ու մաքուր կոկուած. Կամբիւս այն ալ կործանել տուեր է:

Թէրէի շրջակայքը ահագին անապատ է՝ աւերակներով, թուփերով ու մացաներով ծածկուած: Քառնաք ասուած տեղւոյն կուտան աւերակները կցուցընեն որ խելքէ դուրս մեծութեամբ հոյակապ շէնք է ելքը: Տասուերկու կողմէ կմանեն եղեր այն տաճարը, ամէն մէկ կողմէրը կամ մուռքերը զանազան գաւիթներով ու վիթխարի սիւներով: Գաւիթներուն մէկը ամբողջ կրանիթ քարէ շինուած է եւ ամենագեղեցիկ գրուածքներով զարդարուած: Բուն տաճարը ահագին գահլիճ մի է 134 սիւնի վրայ կեցած. սիւներէն մէկքանին 20, մէկքանին ալ 34 ոտնաչափ շըրջապատ ունին: Տաճարին առջեւն ընդարձակ գաւիթ է, երկու կողմը կարգ կարգ սիւներ, գիմայն ալ մինչեւ 30 ոտնաչափ բարձրութեամբ սիւնազարդ կամարներ: Այս հոյակապ շէնքին երկայնութիւնը 1200 ոտնաչափ է, լայնութիւնը 420: Առաստաղը

կամ տուիքը ծածկած է ահագին քարերով. այս քարերը գրսի կողմէն ծեփուած են ու ներսէն կապուտ ներկով եւ ուկեգոյն աստղերով նկարուած: Քառնաքի տաճարէն մինչեւ կուքսը գեղին կուատունը, որ մէկ մզոնի չափ տեղ է, վաստաւոր ճամբայ մը կայ եղեր 140 ոտնաչափ լայնքով, բոլոր վրան քարով ծածկուած, երկու կողմն ալ հարիւրաւոր սիմեսեր' երես երեսի կեցած, ամէն մէկուն երկայնութիւնը 16, բարձրութիւնը 9 ոտնաչափ, անոնց պատուանդաններուն բարձրութիւնն ալ 8 ոտնաչափ: Սփինքսերէն մէկ քանին միայն ամբողջ մնացեր են, ուրիշները մեծ մասամբ ջարդուքուրդ եղած: Այս ափինս ասուածը սովորաբար մարդու եւ կամ ոչխարի գըլխով ու մարմինը առիւծու կամ ուրիշ կենդանւոյ ձեւով շինուած արձան է, ինչպէս որ յետոյ պիտի բացատրեմք:

Թէրէի արեւմտեան կողմի ապառաժ լեռները ըոր ծակ ծակ փորուած ու գերեզմաննոց շինուած են, անոր համար Գերեզմանախաղաք կասուին: Ինչպէս որ առաջ ալ յիշեցինք, այն գերեզմաննոցին մէջ շատ այրեր կան, որոց պատերը զարմանալի պատկերներով զարդարուած են. պատկերներն ալ կցուցընեն հին եղիպտացւոց քաղաքական ու տնական կենաց զանազան պարագաները, կրօնական սովորութիւնները, պատկերազմական քաջութիւնները: Զարմանալի է պատկերներու ներկին լաւ պահուածը. կարծես թէ նոր նկարուած են, շատ ալ վարպետ կերպով:

Ընդհանրապէս էրիկմարդոց կերպարանքը մութ կարմիր գունով է, կնիկմարդոցը դեղին։ Պատկերներուն տակի ծեփը գաճ (ալչի) է։

Այժմ տեսնեմք թէ ինչ բաներ են Եգիպտոսի Հնութիւններուն մէջ ամենէն հրաշալիները, այսինքն բուրգերը, որ այժմ տաճկերէն Յիշտուն քիվիերի կասուին, իբր թէ Փարաւոննեան լերինք։ Ասոնց ճիշդ սառագրութիւնը խօսքով անելը ամենադժուար բան է։ Եւրոպացի ճանապարհորդին մէկը այս կերպով կնկարագրէ այն բուրգերուն ամենէն մեծը, որ կասուի նաեւ բուրգն Քէոպսի, ինքը տեսներ է 1857.ին։



«Ամենէն մեծ բուրգը այնպիսի ապառաժի մը վերայ կեցած է որ գետնին երեսն 150 ոտնաչափ

բարձր է, կասէ . ուստի Եգիպտոսի անապատին աւազները թէպէտ անդադար վրան կիրչուին, բայց չեն կրցած ու երկար ատեն պիտի չկարենան ծածկել այն բուրգը . ափսոս որ մարդիկ բնութիւնէն աւելի աշխատեր են հիմը քակելու, ինչպէս որ քովի քարերէն կերեւնայ, որ քանդուած ու ասդիմ անդին ձգուած են։ Բուրգին խարիսխը՝ այսինքն գետնին երեսը երեւցած վարի կասորը՝ այնքան աւրուած է որ կարելի չէ չափն առնուած . բայց Արաբացիք հաւացուցին զմեզ որ իրենք շատ անդամ չափեր են, 968 քայլ է շրջապատը։

«Բուրգին ներսի կողմը զանազան նեղ նեղ սրահներ ու սենեակներ շինուած են. բայց մեք չուզեցինք ներս մտնել, մանաւանդ որ մութ ու խաւար էր մէջը, եւ արդէն գարշահոտ օդ մը կիրչէր անկից գէպի գուրս։ Մուտքը բուրգին տակէն 50 ոտնաչափ վեր՝ 3 ու կէս քառակուսի ոտնաչափ լայնքով ծակմի է՝ չորս կողմէն գեղեցիկ փայլուն կրանիթով շինուած։ Արաբացիներուն մեզի պատմածին նայելով՝ ծակէն ներս որ մտնես, մինչեւ հարիւր ոտնաչափ տեղ կիջնես սանդուխով մը . յետոյ ծակ մը կուգայ, այն ծակէն շիտակ վար կիջեցուի մէկ սրահ մը որ 17 ոտնաչափ երկայնութիւն, 14 ոտնաչափ լայնութիւն ու 12 բարձրութիւն ունի։ Նոյն կերպով կերթը ցուցուի մէկ ուրիշ սրահ մը՝ որ առաջինէն շատ աւելի մեծ է, անոր արեւմտեան ծայրը կրանիթէ տապան մը կեցած է պարագ, կերեւի որ մէջը թագաւորի մը մարմինը կամ մոմիան կայ եղեր տա-

Նով: Ասոր նման ուրիշ սենեակներ ալ կան բուրգին ներսէրը, բայց չղջիկներէ զատ բան մը չկայ կասեն անոնց մէջ: Խստ խորունկ անկիւնները նշաններ տեսներ են որ հազարաւոր տարիներով առաջ հօն մտած են եղեր Յոյներն ու Հռովմայեցիք. ուստի զարմանք չէ որ Սարարոն ու Երոդոսոս բուրգերուն մէջի սենեակներուն ստորագրաւթիւնը կանեն:

Բուրգերուն ինչ բանի համար շինուած լինելը ստոյգ չգիտցուիր: Արաբացի հեղինակն մէկը կըպատմէ թէ ասկից հազար տարի առաջ Պաղտատի էլ-Մէմուն խալիֆան Քէոպսի բուրգին մէջ մտեր է, որ այս մեծ բուրգն է, ու այն քարէ տապանին մէջ որ յիշեցինք՝ մոմիս մը դտեր է, որոյ կուրծքին վրայ կայ Եղեր ոսկիէ ականակուռ տախտակ մը եւ թանկագին թուր մը, գլխուն վրան ալ հաւկըթի մեծութեամբ ազնիւ քար մը: Ոսկիէ տախտակն վրայ գրուածք կայ եղեր, կասէ, բայց մէկը չէ կրցած կարդալ: Ասկից ալ կերեւի որ բուրգը թագաւորական գերեզման էր:

Ուրիշ գիտուններ կարծիք արած են թէ բուրգերը շինուած են՝ անոնց վրայէն տատպաբաշխական գիտողութիւններ անելու համար: Աւելի հաւանական կերեւի անոնց գերեզման կամ շիրիմ լինելը. բայց գուցէ բուն գերեզմանին կամ գերեզմաններուն տեղը անոնց չհիմանը տակն է, ու գիտէ մըչափ խորութեան մէջ:

Մեծ բուրգին բարձրութիւնը ոմանք 500 ոտնաչափ կդնեն, եւ ոմանք 480. միւս երկուքը անկից

շատ ցած են, մանաւանդ երրորդը: Զարմանալին այս է որ երեքին ալ չորս անկիւնները ճիշտ աշխարհիս չորս կողմը կնային. այս ալ նշան է որ Եգիպտոսի քուրմերը աստղաբաշխական տեղեկութիւններ շատ ունէին, եւ Յոյնք շատ բան անոնցմէ սովորեցան՝ Քրիստոսէ 600 եւ 500 տարի առաջները:

Երոգուսոս մեծ բուրգին շինութիւնը այս կերպով կպատմէ. «Եգիպտացւոց Քէոպս թագաւորը սաստիկ անդութ ու խստասիրտ մարդ էր կաոէ. Հրամայեց որ բոլոր կուտանները փակուին, եւ մէկը չհամարձակի սատուածներուն զոհ մատուցանելու, ժողովուրդ ալ հարկադրեց ծանր ծանր տշխատանքներու. Հարիւր հազար մարդ աշխատցուց՝ Արաբիոյ լեռներէն ահագին քարեր կտրելու եւ նեղասին վրայէն իջեցնելու. այն հարիւր հազարը երեք ամիսն անգամ մը կիսումուէին: Տառը տարի քշեց միայն այն քարերը կրելու համար պէտք եղած ճամբաւն շինութիւնը, որ բոլոր ճերմակ մարմարինէ էր՝ հինգ ասպարէզ երկայինութեամբ ու 40 ոտնաչափ լայնութեամբ. այն ճամբաւն ծայրը կանգնեց բուրգը՝ յորում պիտի թաղուէր իւր մարմինը: Քսան տարուան մէջ հաղիւ վերջացաւ անոր շինութիւնը: Բուրգը չորսանկիւնի է՝ վարը լայն ու վերը աստիճանաբար նեղ. բայց 50 ոտնաչափէն պակաս երկայնութիւն ունեցող քար չըկայ վրան: Թէ այն բուրգին եւ թէ միւսերուն ներսի կողմերը խորունկ ջրհորներ կերեւան. կասեն թէ նեղոսի ջուրը անոնց մէջ ըերեւան Համբար են:»

Բուրգին քարերուն լայնքը հինգ հինգ ոտնաչափ

Ե, ուստի վրան ելնել ուզող ճանապարհորդները շատ գժուարութիւն կքաշեն։ Հիանալի ճշգութեամբ տաշուած ու իրարու վրայ շարուած են այն աշագին քարերը, այնպէս որ խիստ քիչ տեղ ճեղքեր կտեսնուին։ Բուրգին վերի ծայրը քառակուսի տափակ տեղ մի է քարայատակ՝ 12 կամ 14 ոտնաչափ մեծութեամբ։ Այն տեղէն բոլոր եգիալոսուի ու քովի երկիրներուն տեսքը սքանչելի բան է կասեն։ Դրեթէ ստորոտը կերեւայ նեղոս գետը՝ բայց արծաթափայլ ժապաւենի (շերիտի) նման, որ կանաչագեղ դաշտերուն մէջէն պտըտելով կվազէ կերթայ։ Դաշտերուն անապատներուն մէջ ցիրուցան կտեսնուին բազմաթիւ գեղեր քաղաքներ, անդին երկու մեծ բուրգերը եւ ուրիշ շատ մը մանր բուրգեր, Մեմփիս քաղաքին աւերակները, լաքիւրինթոսին բուրգերը, Գահիրէն Սիւլէյիշ (Սիւկը) երթալու ճանապարհը, եւ դէպ ի հիւսիս լայնատարած Տէլթան ու անկից անդին համատարած Միջերկրական ծովը։

Բուրգերուն քովը սովորաբար սփինքսեր կան. ասոնց մէջ ամենէն անուանին երկրորդ բուրգին քովինն է, որոյ ստորագրութիւնը այս կերպով կանեն։ Այս հսկայաձեւ զիթխարի արձանը գրեթէ բոլորովին թաղուած է աւազին մէջ։ Գլուխը, վիզն ու ուսերը մարդու են ու աւազին գուրս մնացած։ նմանապէս կոնակը գուրսն է. իսկ մարմինը առիւծու է։ Գլւխուն զարդարանկը՝ կնոջ գլխու կապին նմանութիւն մը ունի, ու ականջներէն հեռու ձգուած է. քիթը կոտրտած, բոլոր երեսը կտրմիր ներկած, եւ ամբողջ




ՍՓինք.

փորուածքը զարմանալի համեմատութեամբ ու գեղեցիութեամբ գլուխ հանած։ Ասկից շատ տարի առաջ մեծ աշխատանկով սփինքսին քովի աւազները մէկդի առեր են եւրոպացիք. 60-էն մինչեւ 100 աշխատաւորք ամիսներով բաներ են ասոր վրայ. աեսեր են որ սփինքսին բոլոր մարմնոյն երկայնութիւնը 30 ոտնաչափ է, եւ ինքը ահագին պատուանդանի մը վրայ պառկած։ Կզակին տակը գտնուեր են սոսկալի մեծութեամբ մօրուքին մեծամեծ կտորները, կուատան մնացորդներ, կրանիթէ սեղան, սփինքսին

գիմացը ուրիշ փոքրիկ սփինքս մը՝ երեսովը դէպ է մեծ ին կեցած, եւ ուրիշ առիւծի կերպարանքով արձաններ։ Սփինքսին երկրորդ մտախն վրայ այսպիսի գրուածք մը գտնուեր է յունարէն. «Անմահ աստուածներն ողորմելով հացաւէտ երկրիս, կանդնեցին այսաեղ քու հրաշալի մարմինդ։» Ասկից եւ ուրիշ շատ նշաններէ կերեւի որ սփինքսը եգիպտացւաց կուռքերէն մէկն էր։ — Հին ատենի Յոյներն ալ եգիպտացիներէն սովորած՝ սփինքսի արձաններ ունէին, կէսը մարդ՝ կէսը առիւծ կամ ուրիշ կենդանի ձեւացուցած։

Եգիպտոսի հրաշալի հնութիւններուն մէկ տեսակն ալ են կորող (տաճկ. տիֆլի բաշ) ասուած միակտուր քարերը։ Ասոնք ամէնն ալ բարձր բարձր՝ չորսանկիւնի՝ ազատ կեցած կրանիթէ սիւներ են, վարերը լայն ու դէպ ի վերի ծայրերը աստիճանաբար նեղ ու սուր բերուած։ Մէջերնին 50-էն մինչեւ 150 սոնաչափ բարձրութիւն ունեցողը կայ։ Ոմանք բոլորովին ողորկ են. բայց շատը վերէն վար ու ամէն կոլմէն ծածկուած են մեջենական գրուածքներով՝ որ շատ ալ խորունկ խորունկ փորուած են այն կարծր քարերուն վրայ։

Ցայտնի չէ թէ եգիպտացիք բնէ մտքով կամ բնչ բանի համար կկանգնէին այս կոթողները։ Ոմանք կարծիք կանենթէ կօթողներուն ձգան շուքէն կիմանային նոքա թէ ժամը քանի է. ուստի կօթողները իբր թէ նոցա արեւու ժամացոյցներն էին. բայց անոնց վրայի գրուածքներէն կերեւի որ միանգամայն



ԼՈՒԳՍՈՐԻ ԿՈԹՈՂԸ.

յիշատակարան էին անոնք պատմական անցքերու, բարոյական խրատներու, հաւատոյ վերաբերեալ գի-

տելիքներու եւ այլն, եւ սովորաբար կռատուններուն
գրան երկու կողմը կանգնուած կլինէին: Հին ատենի
Հռովմայեցիք եգիպտասէն ինը հատ կոթող Հռովմ
տարեր ու անոնցմով զարդարեր էին իրենց մայրաքա-
ղաքին հրապարակը. այն կոթողները Հռովմայ ուրիշ
շատ հին շէնքերուն հետ կործանած եւ ումանք վար
ընկնելով կռարտած էին Անոնցմէ մէկը 1588-ին նորէն
վերուցին կանգնեցին, բայց որքան դժուարու թեամբ
եւ ինչ մեծամեծ վտանգներով. վասն զի ծանրութիւ-
նը 40 հազար փուտէն աւելի էր: Կարծր ու դիմաց-
կուն փայտերով աշադին մեքենաներ շինեցին, կոթո-
ղը կլոր փայտերու վրայ առած քշեցին տարին մին-
չեւ կանգնուելու տեղը, եւ ոկտան աշխատիլ որ վեր
վերցընեն: Երբոր կամաց կամաց վերցաւ բարձրացաւ
ու բոլոր ծանրութեամբը հաստ չուաններուն վրայ
կախուեցաւ, տեսան ճարտարապետներն որ վարի մե-
քենաներն սկսան չբանիլ, սարսափեցան, շփոթեցան,
իրար անցան, չէին գիտեր թէ ինչ անեն, վասն զի
չուանները թուլցեր էին, կրնային կտրտիլ, քարը
վար ձգել, որով չորս քովի տներն ալ անոր ցնցուն-
քէն անդամ կրնային կործանիլ: Ամէն գլխէ մէկ մէկ
ձայն՝ մէկ մէկ առաջարկութիւն կենէր, բայց մէկն
ալ ընդունելի չեղաւ: Կերջապէս շփոթութիւնը այն
ասուինանի հասաւ որ պապը (Սեքուոս և) հրաման
հանեց թէ ով որ համարձակի խորհուրդ մը տալ
մահապարտ լինի: Այն ատեն խելացի մարդուն մէկը
այսպիսի հնարք մտածեց. ձեռքը վոր (պոռո) բռնած
դրաւ բերնին ու կանչեց կոթողին քովի գործաւոր-

ներուն թէ « Զուաններուն վրայ ջուր լեցուցէք : »
Այն որ արին հրդեհի ջրհաններով, չուանները քա-
շուեցան. այն ատեն մեքենաներն ալ բանեցան, կո-
թողը շտկուեցաւ կանգնեցաւ, եւ մինչեւ սայժմ կե-
ցած է. Ճօ մեթք կամ 79 ոտնաչափ բարձրութիւն
ունի:

Անուանի է նաեւ Փարիզու մեծ հրապարակին մէջ
կանգնուած կրանիթէ կոթողը որ 1831-ին եգիպտասի
կուսակալ Մէհէմմէտ Ալի փաշան ընծայեց Գազզիոյ
թագաւորին. այս կոթողը կուքսորի երկու մեծամեծ
կոթողներուն մէկն է, եւ վրայի մեշենական գրուածք-
ներէն կերեւի որ Հռամսէս Գ թագաւորին՝ այսինքն
մեծին Սեսոստրի հրամանովը կանգնուած է եկեր:

Եգիպտասի գլխաւոր հնութիւններուն ստորագրու-
թիւնը լսողը, եւս առաւել զանոնք աչքով տեսնողը,
քնական կերպով կհարցընէ թէ Եգիպտացւոց պէս
զօրաւոր, խելացի, ճարտար, գիտուն ազգ մը որ
ասկից երեք չորս հազար տարի առաջ այնքան ծալ-
կած է եղեր, ինչ կերպով գրեթէ աներեւոյթ եղեր
է այժմ աշխարհիս երեսէն, միայն իրեն մեծագոր-
ծութեանց աւերակները ձգելով մեզի, եւ անոնց վրայ
այնպիսի գժուար կարգացուող ու աւելի ալ գժուար
հասկցուելու գրուածքներ որ մտրգուս հետաքրքրու-
թիւնը կշտացընելու տեղը կգրգռեն ու կզարթեցը-
նեն: Հին Եգիպտացւոց վրայ ստոյդ ու կանոնաւոր
պատմութիւն մը չկայ. Եղածը Երողուսուի եւ ուրիշ
նախնի Յունաց գրքերուն մէջն է, որոց ճշգութեանը
վրայ տարակուսելու պատճառներ շատ կան: Այ-

ոռու ամենայնիւ, որովհեաեւ այժմու հնութիւններն ալ բաւական համաձայն են այն հեղինակաց գրուածքներուն, կարելի է գէթ ընդհանրապէս հաւատք ընծայել անոնց :

Հին ատենի Եգիպտացւոց կրօնասիրութիւնը այն աստիճանի էր որ քուրմերուն ժողովրդեան վրայ ունեցած ազգեցութիւնը չափ եւ սահման չունէր կասոն, ուստի զարմանք չէ որ երբ 1500 տարի եաքը օտար ցեղերէ ու երկիրներէ մարդիկ Եգիպտոսի տիրապետելով՝ ժողովրդեան կրօնական սկզբունքները խախտեցին, եւ անոնց տեղը ոչ թէ քաղաքական կրթութիւն՝ այլ վայրենի բռնութիւն եւ անիրաւութիւն տարածեցին ամէն տեղ, Եգիպտացիք ալ կորուսին իրենց հանգստութիւնը, խաղաղութիւնը. ընկան առաջ Պարսից յետոյ Հռոմայեցւոց, Յունաց, Արաբացւոց եւ Յոմանեանց ձեռքը, եւ փճացան :

Առաջ որ մինչեւ երեք միլիոնի չափ ազգ մի էին՝ այնպէս խառնուեցան իրենց վրայ տիրող Արաբացիներուն հետ որ ազգային լեզուն մոռցան, արաբերէնը սովորական լեզու դարձուցին, եւ իրենց կրօնքին տեղը մահմէտականութիւնն ընդունեցան. Միայն քանի մը հազար հոգի, որ քրիստոնէական սուրբ հաւատքը առած են՝ Մարկոս աւետարանչին քարոզութեամբը, եւ անոր մէջ հաստատ մնացին, իրենց հին ազգութիւնն ալ փոքր ի շատէ պահած են մինչեւ ցայսօր. եւ ահա նոքա են Դիտի ասուղիները: Յայտնի է որ այս Դիտի անունը Եգիպտացի բառին աւրուածն է (որ յունարէն կասուի հղիփրիի), եւ սա-

կայն եւ րոպացի գիտուներէն ումանք կհամարին որ Դիտիներն անգամ կարելի չէ հին Եգիպտացւոց սերունդ անուանել. որովհեաեւ սոքա ալ իրենց տիրող ազգերուն հետ խառնուած են կասեն:

Դիտի ազգը այժմ 150 հազարի չափ կհամրուի: Բնութեամբ հանգարտ, բարակամիտ, ճարտար, աշխատասէր, մելամաղձոտ ու ծանրաբարոյ է. բայց դարերով գերութեան մէջ մնալուն պատճառաւը կեղծաւորութիւնն ու շողոքորթութիւնը իրեն բնակորութիւն գարձած է: Դիտիներուն հասակը միջակ է, երեսը ցորենաղոյն, մազերը գուուզ, լեզուն խառնուրդ մի է հին Եգիպտացւոց, եթովպացւոց, Արաբացւոց եւ Յունաց լեզուներէն. անով կկատարեն միայն իրենց եկեղեցական պաշտամունքը. իսկ խօսակցութեան մէջ գործածուածը արաբերէնն է:

Եգիպտոսի օգը սաստիկ տաք է. միայն սասրին Եգիպտոսի մէջ երեմն անձրեւ կուգայ, այն ալ սակաւ. իսկ միջին ու վերին գաւառներուն մէջ ամենեւին: Երկու եղանակ միայն ունի. գարուն եւ ամառնոյնը երերէն մինչեւ վետրուար գարուն է, մնացածը ամառ: Անապատի կողմէն տաք ու չոր քամի մը կը ամառ: Սակայն կամ սամ եկլի) կասուի, եւ փչէ որ յուրշակ (յամսին կամ սամ եկլի) կասուի, եւ մեծամեծ վնասներ կանէ բուսոց եւ կենդանեաց: Քամիէն փչուած բարակ ու տաք աւազը աչքի ցաւ ալ շատ կպատճառէ:

Եգիպտոսի թագաւորները սուրբ գրոց մէջ Փարաւոն կասուին: Սեսոստրի Հայրը Ամենովիս էր կասեն այն Փարաւոնը՝ որ Իսրայէլացւոց Եգիպտոսէն


ելած ժամանակը կարմիր ծովուն մէջ իւր ձիերովը՝ կտուքերովն ու շատ զօրքով ընկղմեցաւ։ Սեսոստր մեծամեծ աշխարհակալութիւններ արաւ, մէկ կողմէն մինչեւ Հնդկաստան գնաց, մէկաւ կողմէն մինչեւ Փռքը Ասիա։ ամէն տեղ յաղթեց թշնամիներուն, ու շատ կողոպուտներով դարձաւ Եգիպտոս։ Քրիստոսէ 1600 տարիի չափ առաջ։ Մեծն Աղեքսանդր Մակեդոնացի տիրեց Եգիպտոսի (532.ին)։ Եւ իւր անունովը Աղեքսանդրիա (Խայէնտերիէ) քաղաքը շինեց։ Նորա յաջորդներուն ձեռքէն առին Եգիպտոսը Հռովմայեցիք։ Քրիստոսի 29 թուականին, անոնցմէ անցաւ արեւելեան կայսերաց 564.ին, յետոյ Պաղտատու խալիֆաներուն, յետոյ Մէմլուքներուն, մինչեւ որ 1847.-ին Օսմանցւոց սուլդան Սէլիմ Ա. թագաւորը տիրեց Եգիպտոսի։ Գաղղիացիք Նավուկան Պատափառթէին զօրքավարութեամբը առին Եգիպտոսը 1798.-ին, բայց երեք տարիէն հարկադրեցան ելնելու անկից, եւ նորէն Օսմանցւոց ձեռքը անցաւ։ Այժմ գրեթէ ինքնիշխան կուսակալ կամ փոխարքայ կնսուի այնտեղը Օսմանեան տէրութեան կողմանէ։ Մէհմեմէտ Ալի փաշային ցեղէն։

Վերջացընեմք Եգիպտոսի հնութիւններուն վրայ ասելիքներս եսայի մարգարէին մէկ քանի խօսքերը քաղլով, որ Երոգոտոսէն ալ 200 տարի առաջ էր, եւ այն կերպով կոռշակէ Եգիպտացւոց գլխուն գալիքները՝ ինչ կերպով որ ճիշդ կատարուեցան հարիւրաւոր տարիներով յետոյ։

«Աշա Աստուած ինքը թեթեւ ամպի մը վրայ բազ «մած՝ Եգիպտոս պիտի գայ։ Եգիպտացւոց զար «մանալի շինուածքները նորա առջեւը սարսա «փելով իւրար պիտի անցնին, եւ իրենք Եգիպտացիք «խոռվութեամբ՝ պատերազմով՝ մէկմէկու հետ պիտի «ծհծկուին։ Նոցա խելացի խորհուրդները ես ցիրու «ցան պիտի անեմ (կամէ Աստուած), այսպէս որ ի «րենց կուռքերուն՝ արձաններուն՝ կախարդներուն «պատգամ՝ հարցընելով շահ մը պիտի ցտեմնեն։ ես «պիտի մատնեմ՝ Եգիպտացիները խոտասիրու ու ան «ողորմ տէրերու ձեռք, իրենց գետը պիտի ցամքի, «եւ արտերուն բերքերը խորշակէ զարնուած՝ պիտի «չորնան փճանան։ Գետին մէջ ձուկ բռնողները տըրտ «մութեան մէջ պիտի ընկղմին, եւ բարակ բարակ կը «տաւներ գործողները ամօժով պիտի մնան։ Ուր «մնացին քու իմաստուններդ, ո՛վ Եգիպտոս։ ինչ ձև «չեն ասեր քեզի թէ Աստուած ինչեր պիտի ըերէ «դլխուդ։ Ինչպէս յիմարեցան Տայանու իշխանները, «եւ շիոթեցան Մեմփիս քաղաքին մեծամեծները, «եւ իրենց հետ մոլորեցուցին բոլոր Եգիպտացիները «որդւոց որդի, այսպէս որ ամէնքն ալ հարբած գի «նով մարդկանց պէս եղան։ որ բանի մը չեն գար։ «ոչ առաջ կրնան երթալ որ կատարելագործուին, «եւ ոչ ետ կրնան գաւնալ որ իրենց հին փառաւու «ըսութեանը համնին։»

Ասոնք լսող ու կարգացող Հայուն մաքէն կանցնին անշուշտ Հայաստանի ալ հնութիւնները, որ թէպէտ Եգիպտոսիններուն մեծագործութիւնը չունին, բայց

գարձեալ շատ յարդի եւ պատուական են ոչ միայն
հայրենասէր Հայուն առջեւը, այլ եւ Եւրոպայի հնա-
սէր ճանապարհորդաց՝ որ Անի քաղաքին աւերակ-
ներուն ստորագրութիւնը անելով չեն կշտանար, եւ
կցաւին մեզի հետ որ գոնէ անոնց չափ ալ մնացած
չեն Արտաշատ, Երուանդաշատ, Դուին, Զուղայ, Հայ-
կաշէն, Արմաւիր, եւ ուրիշ մեր Հարուստ՝ Հոյակապ
ու մարդաշատ քաղաքները, որ այսօրուան օրս հիմ-
նայատակ կործանած ու գեանին տակը թաղուած,
կիլնտուին, ու հազիւ թէ կդանուին անյայտացեալ
գերեզմաններու նման, որպէս զի գոնէ Հայրենասի-
րին արցունքներով թրջուին:



ՀՐԱՏԱՐԱԿԵԱԼ.

Աւագ Երկրագորքի.
Աւագ Երեքանիքի.
Աւագ Զորեքանիքի.
Երուանդիմի առումն ու տաճարին կործանումք.
Կոստանդնուպոլսոյ առումն յօսմանեան.
Աւագ Հինգշարքի.
Աւագ Աւրբար.
Զատիկի սուրբ Յարութեան Տեառն.
Սուրբ Հոնիփոխմեանք.
Մեծն Ներսոս Պարքեա.
Եզիկանոսի նուրինները.
Ենունդ և Սկրութիւն Տեառն.

ՊԱՏՐՈՒՑՔ Ի ՏՊԱԳԲՈՒԹԻՒՆ.

Համբարձումն.
Հոգիզայուսուն.
Վարդակական.
Վերափոխումն.
Սուրբ Խաչ.
Տեառներնուառաջ.
Շուն Բարեկենուան.
Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ.
Որդիք և բռունք սրբոյ Լուսաւորչին.
Սուրբ Սարգիս Զօրավար.
Սուրբ Միհնաս.
Սուրբ Անառն ճգնաւոր.
Յոր Երանելի.
Թաղէոս առաքեալ, Ս. Սանդուխտ կոյս, և Ս. Շուշանիկ.
Ժամ և Ժամերգութիւն.
Երկինք.
Արեւն ու Մոլորակները.
Զերմուրիւն և Զերմաշափ.
Մեսկորազիտուրիւն, կամ Գուշակուրիւնք օղոց.
Մըջինք և Մեղուք.
Տնտեսութիւն.
Օդապարիկ.
Մեծն Պետրոս, և այլն:

884

ՊԱՌՈՒՑՈՒՄՆ.

Ղարանաց օգտակարութիւնը յարգող, ևս ընդհանրապէս այս տեսակ գրուածոց մեր ազգին մէջ տարածուելուն ցանկացող հոգեսէր ևս ուսումնասէր անձինք ոմանք յօժարացան մէկ քանի տեսրակներուն տպագրութեան ծախսը վճարել: Ցուաալով որ այս նոցարեգործութիւնը ուրիշ բարենաշանձ հետեւողներ եւս կունենայ, ահա իւրաքանչիւր տեսրակի գինն այժմէն իշեցուցինք մինչեւ կէսը. որով թէ իին եւ թէ նոր լսարանաց գինն է այսուհետեւ,

10 լոփ, արծ.



